

«բնակեցուցանէ զամուլն ի տան՝ ուրբաւախա, որպէս մայր որդւոյք բերկրեալն»։ Այս եղաւ արգարիւ երբ անսաւ իւր շուրջը աղքատ եւ մեծատուն սղջկանց գունդ մը, որ ոչ թէ միայն իրենց որտին մէջ, այլ նաեւ իրենց որդւոց ու թոռանց օրտերուն մէջ յուեա պիտի բանդակին Տիկին Նեկտառ Զուգդի անմահ անունն։ Կրնաք երեւակայել թէ մըլափ զգալի ե այս կրօնասուն, քանի որ իւր օրինական յառաջանաց ըսէ մին կը լուսաւորու՝ բարերար տիկնանց։

Բայց չէ՞, Տիկին Նեկտառ Զուգդ մեռած չէ, գեւա կ'ապրի, եւ պիտի ապրի զորչափ կենդանի է՝ մայրբարաշխքիս եւ գաւառաց մէջ իւր խնամքն վայելող Հայ անհասուն։ Իւր անուան յուշարար յիշատակ մը թողուց երկրիս վեպ աղուաւախայլ Տիկինն, իւր անթիւ բարեգործութիւններն եւ մաւաւանդ Ազգանուէր ՀայաՆէաց բնկերութիւնն։

Թե սրափ լեբմ սիրտ մը կը կրէր Տիկինն Զուգդ, կրնայ յայտնապէս տեսնուիլ նոյն իսկ մաւաւան անկողնոյ մէջ բրած այնչափ զթուովեան գործերէն։ Աերջի օրՏափն մէջ շմուցաւ բնաւ իւր արեւի գունթն։ Երջեց Տիկնանքներն, յիշեց օրերին եւ անուամն Հայ պատանիներն . . . :

Աշտաճարամուտինն՝ Վեմ՝ Ասպետն Զուգդ, որ արեւութեամբ օրտի եւ Համակամութեամբ տաբաւ այս մեծ կորստան ծանրութիւնն, կը միտթարտի անշուշտ մտանելով իւր օրտին Հասարկին յետ իւր թողած մշտնջենաւոր յիշատակն եւ փառաւոր անունն։ Հայութիւնն Համարնի ի սրտէ ջաւակից ըլլալով այս ազգային մեծ անմահաբութեան, գիտէ թէ յանձին իւր ամուսնոյն գեւ շատ առիթ պիտի ունենայ օրՏեմ գՏիկինն Նեկտառ։ —

Փառաւոր շիրիմ մը կը պտորատուի կ. Պալտոյ գերեզմանատունն, սօր պիտի ամբոփուի՝ ըստ յանկութեան եւ ինչդատաց Համայն պալտեբնակ Հայոց, վախճանեալ Տիկնոյ մարմինն։ Բայց երկրորդ լեբմ մը կը պտորատուէ իւր ամուսնոյն Ասպետն Զուգդ, շքեղագոյն քան զառաջինն, որով անմուտաց պիտի յաւերժացնէ օրտերու մէջ Տիկին Նեկտառի անցեալն եւ բովանդակ կենանքն թէ ժամանակակցաց եւ թէ սպազայ սերնդեան առջերս։

Տայ երկիրը Ասեմապատիւ Ասպետին վտառաւ Տար որտին միտթարութիւն, եւ որք Հայ աղջկանց եւ մանկոտոյն՝ Տիկին Նեկտառ Զուգդի անմահ լեբմ սիրտ, անին միտք եւ մարդաբով ինքնամոծ բարերար մը յորուցանէ։

Մ.



ԲԱՐՈՅՈՒՄ

ԱՆՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ՆՈՐԻՆՈՅ ԺՈՐՏՆԵՆՆԵՐԵՆ ԶՐՈՅՈՒՄ



Ա. Գ. Փոս ՍՈՒՂՆԵՐ

(Հորոտի—թ—ն)

Ողէն լուսնցած էր երբ որ արթնցայ. սխուր եւ ձիւնաթաղ Նոր տարի մը։ Աւուրնէրս շփեցի. կը զարմանայի երբ ինձի այնպէս կ'երեւայ՝ որ կտաքի վրայ ըլլամ։ Աերջապէս իմացայ՝ որ անկողնոյս մէջ չեմ, այլ թիկնաթոռիս վրայ։ Գեղեցիկ պատմութիւններ։ Բաւական աւանանցաւ. մինչեւ որ ինքնիրենս եկայ եւ Համոզուեցայ, որ երէկ իրիկուն չափէն աւելի զուարճութիւն ըրեր եմ։ «Չանց, Հանց, ահա քեզի նոր տարւոյ գեղեցիկ սկզբնաւորութիւն մը.» կ'ըսէի ինքնիրենս տօգոճութեամբ։ Կես մ'անցած՝ թիկնաթոռս ելայ ընդարմացած մարմինս ձգտելու եւ պարզելու Համար։ Բարեբախտաբար տունի օր էր. ապա թէ ոչ՝ շատ ուշ պիտի կարենայի խանութ երթիլ, եւ առաջին անգամ արիողմէս յանդիմանութիւնս պիտի լսէի։

Ոցիս մէջ քանի մ'անգամ վեր ի վայր ճեմէնէն ետեւ, միտքս եկաւ որ նախանշիկ չեմ ըրած. անմիջապէս վառեկիս մնացորդի վրայ յարձակեցայ եւ սկսայ եռանդեամբ գործել։ Ետտ Համով էր։ Յանկարծ գիշերուան դէպքը միտքս եկաւ։ «Նորանշան երազ», ըսի ինքնիրենս՝ «ոգի» անուանելոյն Հետ ունեցած իրօսակցութիւնս ամբողջ կրկնելն ետեւ։ «Իւր ստեսակին մէջ բոլորովն բանաւոր երազ մը, մինչեւ այն կէսն երբ Պարոն Անձնասիրութիւնը մշուշներու մէջ աներեւութացաւ։» Այս միջոցին քաջութեամբ կը կրճէի սուրները, մինչև

որ մտի վերջին ջիղն ալ անհետացաւ: Եւ որովհետեւ բունն ամենեւին գլխու ցաւ պատճառած չէր, եւ շէի մէջ քիչ մը ուռւմ կար, որոշեցի պատկել ամենայն ինչ գաւաթմ մը ուռւմով: Զուրն զուարթագին կը կարկառէր, եւ խոցիտ մէջ ուռւմի հասնողական հոտն տարածուած էր, երբ դրանս լծելու եւ բախումը լսեցի: « Բացէ՛ք: »

« Բարիցջո, Պարոն ֆոն Ֆրանք: », — Իբրեւ բուն Վիեննացի կրնայի պահանջել՝ որ անուանես յառաջ « ֆոն » մը կցուի: — « Երջանիկ Ամսնոր կը մտղծեմ, ո ըսաւ տանտիրուհին: »

« Շնորհակալ եմ, — եւ ես նմանապէս: »

« Ո՛հ, Պարոն ֆոն Ֆրանք. ստամբոսի ցաւերս ամբողջ գիշերը շարժարեցին զիս, եւ բնաւ հանգիտ չմտղծեցի: Արդեօք դեղ մը, — եւ կամ կաթիլ մը գինի ունի՞ք: »

Շիտթած կը նայէի վառարանին վրայ, ուր բունն անօթոյ մէջ շուգոյ փորթիկ ամպեր կը յարուցանէր, եւ կուգէի վազել եւ լծաւունքն պէտք եղած զորացուցիչ միջոցը տայ, երբ յանկարծ միտքս եկաւ որ ըմպելին անուռեանն ծուխին ընկերանալով՝ յետին աստիճանի քաղցրութիւն մը կու տայ ինձ: « Կը ցաւեմ, Տիկին Ամսնոր, որ գծարտաւորապէս կարող չեմ ծառայել Ձեզ, » ըսի հաստատուն ձայնով:

« Կերեցէք, որ անհանգիտ ըրի գձեզ: »

« Առնէ՛ք, սէինչ: », դուռը փակեցաւ. եւ ես փութացի անօթոյն վրայ գաղաղն մը պէս, որ իւր աւարը կ'ուգէ պահահոյցընել: Փութալու ժամանակ վարագուրին քովէն անցայ, եւ տեսայ որ դրօշի մը պէս զուարթագին կը ծածանէր: « Ծուրտ օր կը հասեցընէ խցի մէջ, » մըրմնացի դժկամակութեամբ, վարագուրին նայելով: Ալ հոգ չըրի, գաւաթը լեցուցի, գլանիկս պատարաստեցի եւ սեղանին առջեւ նստայ:

Երկու ժամ ունէի տակաւին՝ տիրոջ երթալու եւ Նոր տարի շնորհաւորելով՝ սովորական սուքազներն առնելու: Այս երկու ժամն ուղեցի օգտակարագէտ գործածել եւ լծելներս կարգի դնել:

Հագնե լծե ձոցոս բացի, աչքս բուրդովին նոր լծղծադրամի մը հանդիպեցաւ, որ առջեւս պարզուած կը կենար. — աչքիս չէի ուղեր հասաւայ: Յիտուն Փրորինի լծղծադրամ...: Եանկարծ միտքս ինկաւ երեկուտն այցելութիւնն: Ուրեմն երազ չէր: Նորանշան գաճաճն իրօք հոս նստած էր, եւ անշուշտ կտտակ մ'ըրած է այս լծղծադրամն հոս ձգելով: Կտտակ մը, որ ինծի համայն է: Այրիս, կարծեմք անծանօթ:

Ժամ մը լծղծադրամն քննելէն ետեւ, ա-

մէն կողմը դարձուցի, լուսոյ բունեցի, եւ գրպանս դնելով՝ դուրս ելայ ամէն բանէ յառաջ նոր գլխուս մը գնելու: Ճամբան գողգողուն մեկն դիմաց ելաւ, որ գողգողալով՝ մտնեցաւ ինծի: « Երեք օր է տաք մա՛ն մը չեմ կիրած, » — քիչ կը մնայ ինքզինքը Գանուբ պիտի նետեն, » — հարահասարութենէն ընեթըս չեմ գիտեր: Այս եւ այսպիսի ընդհատեալ խօսքեր անանջ հասան. բայց որովհետեւ կ'աճապարէի գործքիս, եւ ոչ միտ դրի ըսածներուն, եւ անցայ քացի: Երիտասարդ էր տակաւին, կրնար քիչ մ'աշխատել, ինչու որդմութիւն կը ինգրէ անոնցմէ, որոնք իրենց ապրուստն աշխատութեամբ կը վաստղեն:

Տէրս այսօր սովորականէն դուրս զուարթ էր. անտարակոյց մնալու գլխուս իմ վրայ հաճողական ազդեցութիւն կ'ընէր: Գովեց զիս, եւ յոյս տուաւ՝ որ մեր յարաբերութիւններն երկարատեւ կ'ըլլան: Տուքազներս գրպանս դրի եւ պանդոկ մը մտայ Նոր տարին հանդիսութեամբ անելու:

Երկրորդ անտու հարկ էր գարձեալ գործքի փութալ: Երբ աճապարանօք լծղծա կ'ուռնէի, ձոցոյն մէջ ուրիշ յիտունց մ'ալ գտայ: Սահմանայ. սար վերջը չեմ կարծեր որ աղէկ բան մ'ըլլայ...: Եւ իրօք առաջին վայրկեանին երկեզ մ'եկաւ վրաս. վասն զի կը տեսնէի որ ալ իրեն մէջ խաղ չկայ: Երթալու ժամանակ տանն տիրուհոյս հայեցուցի, որ արեգքը բացակայութեան ժամանակ ինծի հիւր մ'եկած է եւ մեկը խոցս մտած է: Անիկայ զիս ապահովեց, որ ինք մեկը տեսած չէ, եւ բնաւ չի կրնար լծղուլ՝ որ օտարական մը ինչիս սեամբը կոխէ:

Ուրեմն այս ամէն դէպքերն իրական էին. վասն զի ամէն անտու ձոցոյն մէջ նոր լծղծադրամ մը կը գտնէի: Ե՛թէ այսպէս յառաջ երթայ, տարուել վերջը հարուստ մեկը պիտի ըլլամ: Որոշեցի այս գրամներն զգուշութեամբ պահել, եւ բարձրագոյն թուրքովին ազատութիւն չտայ. տարին վերջնապէն ետեւ դրամաբուրս մը կը կազմուի. սար շահովն կրնամ երջանիկ ժամեր անցընել: Եւ որովհետեւ խոցս ապահով չէր գանձս պահելու, ամէն անտու լծղծադրամներս կանոնադրապէս անանգառու ընկերութեան կը յանձնէի:

Վիս մ'անցած էր, երբ անուստ մը բարձրաձայն խօսակցութիւն մը զիս արթնացուց: Միտ դրի եւ սաստիկաձայն հետկլխտեք մը լսեցի, որ կարծես տանտիրուհոյս սեւեկէն կու գար: Ընտուով մը հագուեցայ եւ դուռը բացի երգածն լուիմանալու համար: Չայնային հիմպ որոշ կը լսու-

էին: « Կը ցաւիմ, Տիկին Վահներ, կ'ըսէր այր մը. բայց իմ պաշտպանեալ չի կրնար պարտուց վճարման այլ եւս սպասել: Հարկ է որ չէնքն ցուցակարեմ, գինն որոշեմ, եւ այնուհետեւ շնչի որ մը ժամանակամիջոց կու տամ: Եթէ այս միջոցին մէջ պարտեմը կարգի չէք դնէր, հարկ է որ տունը գրաւեմ: »

« Կէկ օր ժամանակամիջոց: Բայց անկարելի է, կ'ըսէր Տնտեսիւնով Վահներ Տիկինը: Յիշեցէք որ ես ծեր եւ հիւանդոտ եմ, բարեկամ չունիմ, որ օգնէ: . . . Ողորմեցէք ինծի: »

« Ես իմ կողմանէս սիրով կ'ուզէի թողուլ Ձեզ. բայց ես չեմ պարտատէրը. եւ ասիկայ անտեղիտայի է: »

Վար վազեցի: « Խնդրեմ, Տիկին Վահներ, մըշտափ է Ձեր պարտքը: Թերեւս կարենամ պէտք եղան ընել: »

« Խնչպէս պնդեմ էք, Պարոն ֆոն Ֆրանք: Բայց կը վախնամ. . . բաւական մեծ գումար է. այսինքն՝ թշուաւ կնոջ մ'իբրաջնաւոր կողայ, եւ անոր պարտքն ստիպուած եմ ես վճարել: »

« Պարտքի գումարն է քսանուհինգ ֆլորին եւ երեսուն քարայգեր, ընդհատեց մարդն: Եթէ կ'ուզէք Դուք վճարել, Պարոն . . . »

« Խնդրեմ, վայրկեան մը ներեցէք ինձ, » ըսի եւ սենեակի փութեանը որպէս զի աւանում այն թիղնադրամն, որ ըստ սովորութեան այս առտու ալ ձգոցին մէջ պիտի ըլլար: Վճապարանքն դրանս կողակը չըրցայ չուտով բանալ. եւ վերադադէ երկայն աշխատութեանէ ետեւ յարողեցայ ներս մտնել: Զգոցը բացի, մէջը — յան մը չկար: Անհամբերութեամբ տակն ու վրայ ըրի բոլոր թիղները, — թիղնադրամի հետք չկար: « Բնականապէս, » գոչեցի եւ ձեռքս ճակատս զարկի: « Ուրիշներն քու ի՞նչ հոգք. ահա չաւասիկ յիսուն ֆլորին կորսնցուցիր: »

Գլխարկս առի եւ գործքիս փութացի: Տանտիրուհւոյս դրան առջեւէն անցած ժամանակ գոչեցի. « Կը ցաւիմ, Տիկին Վահներ. սխալմունք մըն էր: » Ամօժապարտ սանդուղներէն վար փութացի, մինչդեռ փաստաբանին հենդնական ծիծաղը լսուեցաւ: »

Երբ ես իրիկունը սուս դարձայ, առջեւէն կին մը սանդուղներէն վեր կը վազէր, եւ երբ կիսալոյս եւ առկայծեալ կանթեղին առջեւ հասաւ, տեսայ որ երկայնահասակ եւ փոքրտուն մէկն էր: Փութացի, որ հասնիմ իրեն, դժկամակութեամբ մը դարձաւ. եւ ինծի առեղ թակուեց: « Իրդեօք մէկը կը փնտտէ, հարցուցի կէս մը շփոթած. կրնամ արդեօք օգնութիւն մ'ընել: »

« Շնորհակալ եմ. այս տեղն ինծի ծանօթ է արդէն: » Գեպ ի տանտիրուհւոյս դուռը կը դիմէր: Անտարակոյտ իւր աղջիկն էր: »

Խուցս մտայ, բայց դուռս բաց ձկնցի: Քիչ մ'ետքը գաւթին մէջն թխեմ. անտանայն մը լսեցի: Ծառայելու անձկանօք ճրագս առի դուռն ելայ: « Կներեցէք, օրերդ, որ լըս բռնեմ. վասն զի սանդուղներն այնպէս անյարմար եւ մուծ եւ, որ կրնայ մարդ վար գործի: »

« Խնդրեմ, մի՛ նեղուիք: . . . Հանդերձ այսու, Պարոն, պարտական եմ շնորհակալ ըլլալ Ձեզն: . . . Այսօր մեծ մարտախորութիւն ցուցիք իմ խեղճ մօրս: »

« Դժբախտաբար միայն խօսքով, օրերդ, միայն խօսքով, թէ եւ ի սրտաց կ'ուզէի սիրով: »

« Շատ անպամ աղէկ խօսքն անչամ լսու ապրեցուցութիւն կ'ընէ: Եւ սակայն այն ոչան մըն էր, որ կ'ուզէիք իրօք օգնել, եթէ ի վիճակի ըլլայիք: »

« Օ՛, տարակոյտ չկայ: » — Վկայ ամենալ վասն զի դժտարին չէր աւանդաւոր ընկերութեան վազել եւ 25 ֆլորին շնչին գումարն առնուլ: Պակայն ասոր չէի կրնար բնաւ համարձակիլ. ի՞նչ պիտի ընէի, երբ հոս ինծի ըսէին, որ Ամենեւին բան մը չուրիս Տա անտեղն: Միթէ անծանօթս չէր կրնար նոյնպիսի խաղ մըն ալ հոն խաղայ, որ կրնայ այսօր 50 ֆլորինը ծանրակշիւ վայրկեան մը մէջ աներեւութացնել: »

Քանի մը վայրկեան ալ կեցայ, մինչեւ որ բարեկամական « Շնորհակալ եմ, խնդրեմ ալ նեղութիւն մի՛ կրէք, » խօսքն վարեմ հընչ. այնուհետեւ խուցս մտայ: Հազիւ թէ սեղանի քով նստայ, եւ գլուխս ձեռքիս մէջ առած այս նոր բարեկամութեան վրայ կը խորհէի, երբ յանկարծ զուարթ « Բարի՛ իրիկուն, ձայնն զիս խրոչեցուց: Եւ իրօք նստած էր գաճաճն դարձեալ թիկնաթոռիս վրայ եւ առաջին անգամուան պէս կզարկ կը շփէր: »

« Հանդ, ըսաւ դժկամակութեամբ. քիչ մնաց այսօր յիմարութիւն մ'ալ պիտի գործէինք: Քեզի ի՞նչ կը վերաբերի տանտիրուհւոյն թշուառութեանց խառնուի: »

« Այո՛, այո՛, կրկնեցի զի՞ք հանդարտեցընելով. անտարութիւն մըն էր, որուն պատիժն արդէն առի: » — Զարմանալին այն էր, որ այս փոքրիկ հրէշն, որ անտարակոյտ անդիք աշխարհքի է կանխերէն եւ, ամենեւին երկիւղ չէր պատճառներ ինծի, կամ գէթ այն երկիւղն, որ ընդհանրապէս ոգիներու տեսութեամբ կ'ունեցուի: Բայց ասոր փոխարէն մեծարանք մը եւ յարգու-

Թիւն կը դգպտի առ այս արտառոց արարածն, որ այս կերպով գիւրաւ ուրիշներուն ձգողին մէջ նոր թղթադրամներ կը գնէր մտգութեամբ:

«Որեմն, այն յիմարութիւնը քերի գուտ 50 Փորին արժեց, — ահա խնդճ շահ մը: Միտքը պահէ, սիրելիս: Ամէն մարդ իւր անձին ամենէն մերձաւորն է. — Ինչ որ գրեզ չ'այտար, մի մարտը զայն... Ես եկած եմ՝ քեզ տառադարութիւն մ'ընելու: Ճիշդ խօսելով՝ անմտութիւն է որ դուն տակաւին քու սիրողք համար յոյճին, երբ իրեն ալ ամենեւին պէտք չունիս. թէեւ անկիպ քու վրաց մեծ համարում ունի, սակայն այն իւր անձին համար է: Ինչ կ'ընտան, չ'անող, լաւ չ'ըլլար որ դուն անկախ գործքի մը ձեռնարկիս:»

«Բանականպէս գեղըցիկ բան կ'ըլլայ: Եւ կրնամ ըստի՞ որ արդէն ասոր վրայ կը մտածեմ, տարիս վերջանալէն ետեւ կ'ուզեմ փորձ մը փորձել:»

«Ինչ պէտք կայ տարի մը սպասել, եւ ուրիշն օգտին համար շարքարտի...: Որչափի՞ պէտք ունիս խնտութի մը բանալու համար:»


«Որեւէ կերպով 10—12 հազար Փորին մը պէտք է:»

«Լաւ է. փորձներ անգամ մը:»

Վարագոյրն սկսաւ ծածանիլ, — ծիւյ թեթեւ ամպ մ'երեցցաւ, եւ հիւրս աներևուածացած էր...: Խորունկ քեւ մ'արժնացայ եւ տարափմամբ անկողնէս դուրս ցատկեցի, վասն զի մերձաւոր եկեղեցւոյն ժամացոյցն 10 կը զարնէր: Ատուած իմ. տէրս ինչ պիտի ըսէ...: Ըստով մը հագուեցայ եւ կ'ուզէի առանց նախաձաշի խնտութի վազել, կրք յանկարծ երեկ իրիկուան դէպքը միտքս եկաւ: Թե՛եւ իմ այս ոգւոյս գոյութեան ապահով ցուցումներ ունէի, բայց գրեթէ կը համոզուէի իրիկուան դէպքն երազ մը համարելու, եւ այս պատճառաւ բաւական տարտամ թայլերով խնտութի երթալու վրայ էի, որպէս զի վերջնական որոշում մ'ընեմ...: Եւ ահա առջեւս նոր հարկերնոցներ ծրար ծրար շարուած էին դռուշութեամբ: — Ճարակոյս չկայ որ ալ հոգ ընտրու բան չէր մնացած: Հիմայ կրնայի ըստ հաճոյից նախաձաշիս պատրաստել, այնուհետեւ կէտրան մօտ սիրողս պիտի երթայի եւ ինքզինքն արձակեալ հրատարակէի: Խեղճ մարդն կարծես կայծակնահար եղաւ, բայց ստուգիւ կարող չէի օգնել իրեն: Արկին վարձք կ'ուզէր վճարիլ...: Աւելորդ եւ անսպասեալ վեհաձեռնութիւն. — ալ իրեն խնդճուի վաթսուս Փորընին պէտք չունէի,

վասն զի այսուհետեւ ես տէր էի անձիս: Ճիւրմէս հրածեշտ աննրէն եւ իւր ցաւակցական բացատրութեանց քանի մը քաղցքաժարական բացատրութիւն փոխանակելէն ետեւ՝ ամենամեծ պանդուխտացի, գէթ անգամ մը իրբու ճշմարիտ գրամատեր ճաշիկու համար Ինչ որ լաւ եւ թանկագին բան կար առջեւս դնել տուի: Այնուհետեւ երկձի կառք մը բերելու ստի եւ որոշեցի նոյն օրն փրագերի մէջ պտրտելով անցնել: Կառք մտնելու ժամանակ՝ փոխ եւ պատառոտեալ զգեստով կնիկ մը վրաս դիմեց. գիրկը դիկցիկ մնառկ մը կար: «Անթի իմ, անթի իմ» կը կրկնէր ետեւէ ետեւ: Ամփոջապէս ձգոցս միտքս ինկաւ, ուր դրամս անհետացած էր: Ըստի. «Ինչ անթի իմ, անթի մարդիկ աշխարհէս վրայ շատ», գռչեցի բրտութեամբ: Եւ կարգին դուռն ստակութեամբ փակեցի: Կնոջ աչքն վրաս սեւեռեալ մնաց, եւ մինչեւ ստուն դառնալս աչքիս առջեւ էր. բայց երբ ձգողիս ուղիք անցայ, արանէն թղթադրամներն ուրիշ ամէն պատկերները ընդցին:

(Մարտի 10-12 1890)



ՅՈՒՐԱՅԻՆ

ՆՈՐԱՆՈՒՅ

Նորահար շոգեկար:

Ղիւստբուն աշխարհքն՝ Ամերիկա նոր շոգեկարք մը հնարած է: Աոր վայրաշարժ կնցած է երեք անհիւներու վրայ, որոնք ետեւէ ետեւ շարուած են եւ մէկ երկաթի ուղւոյ վրայէն կը քաշեն: Աակէ զատ կայ երկու կողմը թեթեւ երկաթի ուղւներ, որպէս զի վայրաշարժն այս կամ այն կողմը շտապակի: Հնարին ստիպուած է խտտութեամբ, որ եթէ շոգեկարքն արագ շարժի՝ անհրաժեշտ է կրկին երկաթի ուղւ: Վայրաշարժը շատ նեղ է: Մեկ երկաթի վրայէն քաղց շոգեկարքը մեծ նշանակութիւն ունի Ամերիկայի համար, որ կրկին կարգ երկաթի ուղւ շատ ցանցաւ է:

ՏՆՏՆՈՒՄԵՆ

Յնկերու օգուտն ընկալարանաց մէջ:

Ինձնափարանայ մէջ տունի պահելով չէ թէ միայն այն օգուտը կ'ունենան, որ մեր խոքեր կը պարգարուին եւ հանդառնտիւ կ'ըլլան, այլ նաեւ անկերը սենեկէն շնատակար օգրգտելով ու մաքրելով